

ՍՏԵՓԱՆՈՍ ՄԱԼԻԱՍԵԱՆ

1857 — 1947

Սովորություն: Հայաստանին եկած լուր մը կը գուժէր մահը յայտնի մտաւորական Ստավրանոս Մալիասեանի; Մեր ժամանակակից գրականութեան արժէքաւոր գեղեցերէն մին էր սրբէս լեզուագէս, բանասթը, պատմաշէս ու նաև երկարամեան ուսուցչի: Ծնակած է 1857-ին: Ախալցիա, արևնասաւոր ընտանիքէ մը: Նախապէս աւարած է ծննդավայրի ծխական զպրոց, ապա հետեւ գաւառի պետական տաեւարածն զպրոցն: 1875-ին կը մտնէ Գեղրդեան ձեռարանը, որուն անդրանիկ տաներէն եղաւ: 1878-ին կը մեկնի Փեթերապութիւն, Հայոցի տութեան հետեւելու, երեք տարի եաւ: 1881-ին, կամքէ անկախ պատճառով ձեց զպրոցը՝ զրազելու համար ուսուցչութեամբ և գրականութեամբ: Երկար արքաներ պաշտօնավարած է թիֆլիսի ներկանան բարձրացոյն վարժարանին մէջ, ու անէք զուրս այլեւայլ պաշտօնավարած է թիֆլիսի ներկանան բարձրացոյն վարժարանին մէջ:

Մալիասեանի գիտական գրծունիչութիւնը: առաւելապէս կապուած է իր կրթական աշխատանքին: Կազմած է քանի մը գասագրքեր գրաբարի և սուսացման համար, և Դասրաբարք Հայ Հին Մանագործութեան արժանացած են:

Մալիասեան կատարած է Նախնեաց մատենագրութեան զասաւութեան և հմուտ մատնագիտաց: Մեծ աշխատանք կատարած է Նախնեաց մատենագրութեան ուսումնասիրութեան ուղղութեամբ, լոյս ընտայելով յատուկ գործեր՝ Մոլուս Խորենացիի, Սերեգու, Փալետի, Փալուտուսի և ուրիշներու մտանի:

Ան հետաքրքրուած է մեր հին մատենագրութեան գիտական հրատարակութեան հարցով: Իր նախագծանեամբ և հանդուցեալ Մանուկ Արեգեանին և Արքիշներու աշխատակցութեամբ՝ 1912 թուին Թիֆլիս հրմէ զրուցաց: Պատագիրք ճայուց անհանու մատենաշարի մը, և ի լոր ընթայեց Մ. Խորենացիի: Ազաթանգիր և Հազար Փալուտի գործերուն գիտական հրատարակութեամբ, այլևայլ ձեռագիրներու բարզաւութեամբ: Բայց 1914ի համարի հրատարակութեամբ պատճեռ եւ զուր այս գեղեցիկ ձեռնարկը զաղը:

Մալիասեան մեծ ժառանգութիւններ մատուցած է մեր թարգմանական գրականութեան: Ան թարգմանած է 90-ական թարգմաններուն, Եկեղեցիի Արքայ Լիոբ և Մալիկի թատերախաղը, նաև թարգմանած է Գ. Էպերիսի Մարգ և վեցով:

Հայաստանի Սովետականացումէն յետոյ՝ նուիրուեցաւ ամրազութեամբ բանափրութեան: 1922 թուին ձեռագրից իր նշանաւոր հացարական բառարանի պատրաստութեան, որ 1944-ին մամուլի յանձնուելու վերջուաց յաջորդ տարին, չորս պատկառելի հատուններու:

«Բանարանի աշխատանքներն ենտ միաբան լյուս տեսան նաև յաջորդարար շարք մը արժէքաւոր գործեր:» — 1939-ին Սերեգու Հայոց պատմինը, նոր սուսումնաբորութեամբ մը, 1940-ին Մալիսէ Խորենացիի աշխարհաբար թարգմանութիւնը, ընդարձակ յառաջարանով ու բազմաթիւ ծանօթագրութիւններով, նաև Ներ Տէօլամ Ամանիացի բժիշկի Օսպակար թօնվարին զորեց, բազմաթիւ ձեռագրերու բարզաւութեամբ, Դարձեալ նոյն թաւականին, լոյս տեսան Սովուշ Խորենացիի առեղանին ուրց անսաւից ուսումնասիրութիւնը, որուն պատակն էր վերջանապէս որոշչի Խորենացիի ապրած զարարշանը: Այս գործը հայագիտութեան արժէքաւոր գործերէն մէջն է:

Մալիասեանի գիտական գործերուն թագն ու պասկը և գլուխ գործոցն է իր քառահատը Բացարական բառարանը, որ կը գերազանցէ շարք զանուած նոյն տեսակի գործերը, նոյնիսկ Վենետիկի Միհեարեաններուն ընդու վարպետաց կազմակ նեկա երկանութեամբ ու բառարանը:

Հն ամէն մէկ բառի ծագումը և հին ու նոր անարանութիւնը կը տրուի: Բառարանը գործածիլ է և աշխարհաբարի և գրաբարի, և ամէն մէկ բառի մոփուսութիւնը կուտայ հնացայն ժամանակին մինչև մեր օրերը: Բառերուն նշանակութիւնը՝ մէջբերաւ մէկ կամ աւելի օրինակներու:

Վերջերա պատրաստեց ու տպագրութեան յանձնեց Փաւաստո Բիւլանդացիի Հայոց պատմարին գործին աշխարհաբար թարգմանութիւնը, ընդարձակ յառաջարանով և ծանօթարութիւնով: Պատրաստած է նաև Սիմոն կաթողիկոսի Զամբորի ուսուերէն թարգմանութիւնը:

Իր ձեռագիրներուն մէջ կայ ներկայի կառեւոր գործ մը՝ Ախալցիայի շրջանի վերաբերող ու այդ տեղի գաւառաբարբառու զուսած 140 առածներուն և աւագութեաններուն հաւաքածն:

Մալիասեանի մանուկ հայ մշակոյթը կը կորսունէ զիտանիսն մեծ բանակը մը, լոյս նմունիւնը անեցոց պատմագիտը, հմաս լեզուագէս թարգմանիչ մը, մէկ խոսքով: Հայ գրականութիւնը կը կորսունէ գէմք մը որ իր յետին քանքարին անդամ տուած է հայ մշակոյթին:

Հանգիստ իր յանդարձեկ սկզբներուն:

Proprietor — His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor — Father Hagop Vartanian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.